

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴԵՊՔ

ՆԻԽՈՒԵՒ Ա-ՆՐԱԲԻՆԵՐԸ :

ԵՐԿՈՒ տարի մը կայ որ Գաղղիացւոց Պոթթա
անունով հիւպատոսը որ Մուսուլ կը կենայ՝ հին
Նինուեւի աւերակներուն մէջ հետ զշետէ շատ
հնութեան մնացրդներ գանելու վրայ է : Գլխա-
ւոր Հնութիւնն որ գտեր է՝ Խորասապատ ըսուած
պալատն է որ գեանին տակը թաղուած ու գրեթէ
բոլոր վլած է . բայց մնացած պատերուն ներառ
գուրալ բոլոր զանազան փորուածքներով քա-
շուածքներով ու բևեռաձև գրուածքներով լեցուն
է : Գաղղիոյ տէրութիւնը ամէն կերպով կ'օգնէ
Պոթթային որ ան հնութիւնները փորէ գուրս
հանէ . տարիով առաջ Ֆլանտէն անունով պատ-
կերահանն ալխրկեր եր որ ան հնութիւններն ու
քաշուածքները օրինակէ . անիկայ ալ մօսերս ետ
դարձեր հասեր է Փարիզ : Աս հնութիւններուն
օրինակը հետ զհետէ կը հրատարակուի Գաղղիոյ
Ասիսկան ընկերութեան օրագրին մէջ 1, և անոնց
մէ յայտնի կ'երկնայ թէ հարիւր տարիէ ՚ի վեր
այսպիսի հնութիւններ տեղ մը չեն դանուած :

Տարակոյ չկայ թէ ան պալատը Ասորեստա-
նեաց թագաւորներուն ատենէն մնացած է . վասն
զի երկու հարիւրէն աւելի արձանագրութիւն դր-
տեր է հոն բևեռաձև 2 նշանագիրներով Պոթթան՝
որ Պերսեպոլիսի դրերուն մէկն ալնման չէ . որով
կ'իմացուի թէ Պարսից ան կողմերուն տիրելէն ա-
ռաջ գրուած են եղեր 3 :

Պալատը շնած է քառասուն ոտնաչափ բարձր
յատակի կամբարձրաւանդակի մը վրայ , և ասյա-
տակը բոլոր աղիւսէ է : Պալատին պատերն ալ ա-
ղիւսէ շնած են , բայց ետքը երեսնին մեծամեծ
մարմարին քարերով պատած է , ու բոլոր բարձր
քանդակներով զարդարած : Աս փորուածքնե-
րուն ոճը Պերսեպոլիսի փորուածքներուն նման
է , բայց ասոնկ շատ աւելի գեղեցիկ են քան թէ
Պերսեպոլիսիները : Վեց գուռ ունի պալատը .
ասոնցմէ ունանց երկու կողմերը վեց վեց ցուլ կան
թեւաւոր ու մարդու գլուով , ոմանց ալ երկերկու
ցուլ , բայց ամէնն ալ տասնունինդ ոտք բարձր ու
տասնեւութը ոտք երկայն :

Ընդհանրապէս փորուածքներուն նիւթերն են
զանազան պատերազմներ , պաշարմունքներ , գե-
րիներու յաղթանակներ , և այլն . մեծ սրահն մը
փորուածքն ալ խնջոյք մըն է , և մէջի թագաւոր-
ները աթոռներով նստած են ցած սեղաններու
առջև , սեղաններուն ոտքերը՝ առիւծի թաթ ձեւա-
ցուցած . նեղբինիները կեցած՝ կերակուր ու ըմ-
պելիք կը բաժնեն զանազան ձեռվ ամաններու ու
գաւաթներու մէջ . ետևնին ալ զինուորներ կան

որ մեծամեծ պնակներով կը խմեն : Ուրիշ սրահի
մը մէջ որսորդութիւն մը փորուած է . մէկ ուրի-
շն մէջ ալ տաճարի մը կողոպտուելուն պատկերը
կայ , և զարմանալին ան է որ անոր մէջ գրագիր մըն
ալ կայ մէկդի կեցած՝ որ զինուորներուն կրած բա-
ները կարգաւ գիր կ'անցընէ : Աս պատկերներուն
մէջ եղած թագաւորաց ու իշխանաց հագուստնե-
րը շատ հարուստ կ'երենան ու բոլոր մարգրիտնե-
րով ու գոհարներով զարդարած : Թագաւորին
ետքը միշտ երկու ներքինի կեցած կ'երենայ , մէ-
կուն ձեռքը հովահար , մէկալինը կապարձ աղեղ
ու թուր :

Ախսոն որ այսպիսի փառաւոր շէնքին պատերն
ու դռները միայն մնացեր են . ուրիշ կտորներուն
քարերը բոլոր փցուցեր տարեր են ու նոր շէնքե-
րու գործածեր են եղեր ատենով . այնչափն ալ
որ մնացեր է՝ անտարակոյս քարերուն իխտս իրողը
ու ծանր ըլլալուն համար է : Ասիկայ անկէ ալ
կիմացուի որ Պոթթան կը գրէ թէ ան ցուլերէն
մէկուն գլուխը միայն ինչուան Տիգրիս գետին ե-
զեւը իշեցնելուն համար չորս զոյտ գոմէշ լծեր
է ու չեն կըցած տանիիլ :

Հիմա Պոթթան (որ Խտալիայի պատմութիւնը
շարագրով հոչակաւոր Պոթթային որդին է) ֆա-
րել կանչուեր է . և կ'ըսեն թէ Գաղղիայի թագա-
ւորը իր պալատին վարիյ յարկը մասնաւոր թանգա-
րան մը կ'ուզէ շնել , ու Ասորեստանեայց հնու-
թիւնները հոն ժողվել :

ՃԵՂՋԻՐԻ ՀԱՐԱԽԸ :

ԺՈՒՊԻՑ մարախին բազմութեամբ քալելը ու
երկրագործներուն բոլոր աշխատանքը փանցնելը
նոր բան չէ , բայց աշխարհքիս մեծամեծ հարուած-
ներուն կարգը սեպուած է միշտ : Մօսերս ՃԵ-
ՂՋԻՐԻ Կոստանդինաքաղաքին քովկերը անանկ սոս-
կալ մարախի կոխներ է , որ տասնըշինգ մզոնի չափ
տեղ գրեթէ քալել ըլլար կ'ըսեն անսնց բազմու-
թիւնն : Ասոնք ամէն բոյս՝ խոտ՝ տերև ուտելէն
հատցնելէն ետև , սկսեր են ծառերուն կեղեններն
ալ ուտել ու չորցնել : Գետինը իջած ատեննին՝
գրեթէ թիզ ու կէս թանձրութեամբ մարախով կը
ծածկուի կ'ըսեն հորուն երեսը . թէ որ աս խօսքը
իրաւ է , այսպիսի մարախի բազմութիւն ինչուան
հիմա չէ լսուած :

ԱՅՆՈՒԿԻՒՆ ՀԵՄ ԻՆՉՈՒԱՆ Կիմա ՌԵՊԱՅՆԵՐԸ :

ՏԻՏԻՔՆ անունով հոչակաւոր աշխարհագէտը
հաշեւ մը ըրեր է մօսերս թէ աշխարհքիս վրայ
սկիզբէն ինչուան հիմա մեռած մարգկանց թիւն
է 26 հազար 628 հազար երկմիլիոն , 843 հազար ,
285 միլիոն հոգին քանի մը հազարի ալ աւելի :

1 Journal asiatique , 1844 :

2 ԲԱԵՐԱՁԵՆ Նշանագրաց վրայ տես երես 42 :

3 ՄԵՆՔ աս գրերուն վրայ ուրիշ անգամ զատ
խօսելու միտք ունինք :